

ՎՐԹԱՆՀՍ ՔԵՐԹՈՂ

**Անցեալ տարի՝ Վրթանէս Քերթողի
և Յազագս Պատկերամարտից ու զրաւածքը
Մինչև 1-2 թիւներուն մէջ հրատարակելու
առթիւ մատղրութիւն ունենինք հեղինակի
մասին գրելու, բայց արդիլուեցածք հի-
ւանդութեան պատճառաւ:**

**Մեր նպատակը մատենագրական ու-
սումնափրութեան առարկայ ընել չեր վըր-
թանէսի վիրոյիշեալ դորձը, և ո՞չ ալ իր
այն քանի մը համաստօս թաւզթերուն⁽¹⁾ ուզ-
գուած առ կիւրիոն կաթողիկոս Վաաց, առ
Մովսէս եպիսկոպոս Ցուրտաւի, ուս Գիւ-
րոս եպիսկոպոս (Վաաց), և այն, որոնք զը-
րական որ և է արժէք չունին, և չեն իսկ
կրնար արդարացնել ներդոյի մը համբաւը:
Բայց որովհնամ Դիրֆ Թղրոցով (էջ 93-98)
մեզի հասած այն գրութիւնը՝ որ պատաս-
խանի թղթայն Ասրմենայ՝ որ առ Վրթանէս
վարդապետ զրեաց ։ Խորագրին չնորդիւ,
մեր Քերթողին զրչէն եւած կը համբաւի,
և այնուէս ալ ընդունուած է մեր մէջ⁽²⁾:
մենք պիտի ջանանք սիստ հասկցողութիւն
մը մատենանշել, կամ իրերու վիճակին ըս-
տուգելով, որչափ հնար է, ցայց տալ թէ
այդ պատասխանին հեղինակը մեր ներդոյը
կամ և լուսապանք չէ, այլ այն նայ իշխանն է
— խնդիր չէ թէ ինքը կամ ուրիշ մը իրմ-
րագրած ըլլայ զայն — որ Արևմտեան Հա-
յոց Ստրատելատ (Զօրավար) Ասրմենէսի
կուտայ արժանաւոր զարձուած մը, ո՞չ
միայն ջատագովելով հակառակորդին իրդ-
մէ իրրե «Նետին իշտուի» ամրաստա-
նուած քերթողը, այլ և որոշ կասկածան-
քի և նթարկելով Զօրավարին քազկեզոնիկ
թիտքերն ու յաւակնութիւնները :**

(1) Արբանամ կաթողիկոսի և հայ եպիսկոպոս-
ներու կողմէ Ազուանից խռովին արժանած պա-
տասխանը՝ որ վրթանէս Քերթողի անունը կը
կրէ՝ խնդրական կը մնայ մեզի համար (Դիրֆ
Թղթաց, էջ 196-211):

(2) Հ. Ակիննան իր «կիւրիոն ։ զորձին մէջ
(էջ 130) ո՞ր և է առարակայ չէ յայտնած այդ մա-
սին իսկ Հ. Հացունի՝ այդ շփոթութիւնը դար-
ձանելու յայսով՝ Վրթանէս Քերթողին քոյլիկը
Քչան որդի Վրթանէս Վարդապետ մըն ալ ինք
կ'ստեղծէ, առանց պատասխան պարագաները
նկատի առնելու (Տի՛կ Կաւելու հմայնեն, էջ 396):

Արդ՝ Վրթանէս Քերթողի ու այդ հայ
իշխանին միջն անձի չփոթութիւն մը ստեղ-
ծուած է ժամանակին, ինչպէս մենք կը
կարծենք, եւ հարցը աւելի լուսարանած
ըլլալու համար՝ քիչ յետոյ աշխարհաբար
պիսի թարգմանենք այդ երկու թուղթին-
ոք, երկրորդին կարելող մասը միայն նկա-
տի ունենալով, և ընթերցողին մասնաւոր
ուշադրութիւնն հրաւիրելով ինչ ինչ կէտե-
րու վրայ:

Բայց նախ՝ աւելորդ չենք համարիր
անցողակի զիտողութիւն մը ընել Վրթա-
նէսի ներդոյ կոչուելուն վերաբերմամբ: Մեր
մատենագրական պատմութեան մէջ, որ-
չափ գիտենք, ներդոյ անուանուած էն մաս-
նաւորապէս այն Դերացի ներկայացուցիչ-
ները՝ որոնք իրենց զրական ըմբռնումեն-
ութիւն ու շարադրութեան ոճովը բաւական
կը տարբերին Անասիկ-Մերոպիան գա-
սական զպրոցի աշուկերտութենէն: Մեր
Վրթանէսը՝ իր և Յազագս Պատկերամար-
ալից ։ զործովը—եթէ ստուդի իրն է այն—
մեզի չի ներկայանար ծանօթ այն քերթողնե-
րուն արթւեստական կամ յունարան լեզ-
ուումը, որոնցմէ մըն էր, զոր օր. իրեն բա-
րեկամ և զործակից Դրիգօր քերթողը՝ որ
թուղթ մը զրած է Արբանամ կաթողիկո-
սին՝ Քերթողէ մը պատսուելիք ոճով (Դիրֆ
Թղթոց, էջ 153-160)⁽¹⁾: Իսկ Վրթանէսի
համակները՝ որոնք աւելի տուսակներ են
(Տի՛կ Կաւելու պետական պատմութեան մէջ,
և մաս), պարզ են լեզուի տեսակէտում,
ու միջակին ալ վեր չեն կրնար զնահա-
տուիլ: Եթէ հարցուի՝ թէ ինչո՞վ ուրեմն
քերթող էր ան, կամ ինչո՞վ արժանացած
էր մագիստրոսական այդ տիտղոսին, կը
պատասխանենք ոս գիտողութեամբ՝ թէ
Վրթանէս առաջին օրէն Հայոց Հայրապե-
տանոցին մէջ իր ուսումն առած ըլլալով,
ըստ վկայութեան Աւխտանէսի, չեր կրնար
խորապէս ազգուած ըլլալ քերթողներու
այն անորաբեր զրականութենէն, որ գետ
պատ մաւտք չեր զտած կաթողիկոսարու-
նի աւտանցապահ ծրագրին մէջ: Բատ այսմ
բանաւոր կը թուի մեզի՝ թէ ան իրեւ
հմուտ սուրբ զրոց առած է ներդոյի պատ-
ուական մակդիրը. զանդի Արբանամ կա-

(1) Ցընթաց յօդուածին՝ յետոյ ապա նշա-
նակուելիք էներց Դիրֆ Թղթոցի կը վերաբերին:



թաղիկոսի և Սմբատ մարզպանի կողմէ առ կիւրիսն զրուած երկու թուղթերէն առաջ չինին մէջ կ'ըսուի. ակամեցայ ևպիսկոպոսուն արձակել առ սրբութիւն ձեր և զնմուս սուրբ գրոց, եւ երկրորդին մէջ՝ մինոյն պարուղային ակնարկուելով՝ կը գրուի. ակամէաք եպիսկոպոսունս համեղութ նարդ նարդ կ'ըսուի (¹) արձակելո (էջ 165, 109): Սոյն համեմատութեան կարեւորութիւնը շեշտելէ վերջ՝ կ'անցնինք մեր առաջադրած նութիւն:

Է դարսւն սկիզբները՝ Գուինի Հայրապետանոցին գործունեայ անձնուուրութիւններէն մէկն էր Վրթանէս, որ, Մովսէս կաթողիկոսի կինդանութեանը հաւատարմութեամբ ձառայած ըլլալով սուրբ Աթոռին, անոր մանէն յետոյ Տեղապահի պաշտօնը վարեց հոգաւարձութեամբ (Աւխտանէս):

Վրթանէս եկեղեցական է անշուշտ. և թէպէտ վարդապէս կոչումով ալ կը յիշատակուի իրեն ուղղուած թուղթերուն մէջ, բայց շա՛տ հաւանական է որ ևլուպան ըլլալէ առաջ դրան ևպիսկոպոս ձեռնազրուած ըլլայ Մովսէս կաթողիկոսի ձեռքով: Պիտի անդրութանանք յետոյ այս կէտին, մեր թարգմաննելիք նամակներէն երկրորդին մէջ զանուած յայտնի ակնարկութիւններէն օգտականով:

Վրթանէսի ընտաննեկան տոհմն ու զիրքը անձանօթ է մեղի. Աւխտանէս ալ՝ այդ մասին բան մը չգիտնալով Հայոց Շարսադար Վարդապետին հնու կը շփոթէ զայն (Բ. լդ. լլ.): Սա՛ սուոյգ է սակայն որ աշխանական իշխան մը յիշ ան, այլ կանուխէն եկեղեցին նուիրուած պաշտօնեայ մը. համաւարա՛ իրաւունք կ'ունենանք կարծելու թէ «Հայոց Շարսադար» (զնդապետ?) տիտղոսը կրող անձը՝ որ սՔչեան սրդիս ալ կը կոչուի (երբեմն ալ տերած նութիւնակ): մեր Տեղապահը չէ բնաւ: Պէտք է ըսել՝ որ այդ աշխարհական իշխանը՝ եղբայրն է Սմբատ մարզպանի և Գիրդ գաշտեարանի, ինչպէս ընդունած է նուե Հ. Ակինեան (²): Աւրեմն եր-

կու անձերու շփոթութիւնը որոշ է ինքնին: — Բայց պիտի առարկուի. Հապա ինչ չո՞ւ այդ իշխանը և վարդապէս » կը կոչուի մէկէ աւելի անդամներով. — Այդ օրինակ անուանակոչումներ՝ իրրի նոյնիւն աւագունիքներէն՝ սպարական էին մեր մէջ, ինչպէս կ'երեւ Որդեակ, Եղբայր, Տիրացու, Արքաւագ, Հայրապէտ, Նահապէտ յատիկ անուններէն, որոնց կարգին զարմանալի պիտի չժուի աւելցնել նաև Վարդապետոց: Եթէ ընդունինք որ Սբարտ Մարզպանի երրորդ եղբայր անունը Վարդապէտոց էր, ըլլալով աշխանական իշխան մը, ինչպէս կը տեսնուի այն Զեռնարկին մէջ՝ զոր Սմբատ պահանջեց հայ եպիսկոպոսներէն և որուն ներքն սուրբացիցներին երեւ Եղբայրները (էջ 149-150), նոյնը ընկուով գարձեալ ոի միտրանութիւն Հայոց Աշխարհն » Արբանամ կաթողիկոսի յանձնուած Զեռնարկին տոթիւ (էջ 151), պիտի կրնանք ընդունիւ նուե թէ մինչեւ հիմա համակցուածէն տարրեր իրուղւթեան մը աջն կը գտնուինք, և պէտք կ'ըլլայ յայտարարել թէ Հայոց Շարսադար Վարդապէտոց, Քէկան որդին, ո՛չ իսկ Նուռնէն (Sosie) է Վրթանէս տեղապահին: Կը մնայ հարցնել թէ արքեօք Վարդապէտոց յատուկ անունը ինքնին պատճուած մը չէ եղած համանունական այդ շփոթութեան. այդ մասին մինք տարակոյս մը չունինք, բայց թէ ե՛ր է սպազեր այդ սխալ նոյնացումը եւ որուածնուքով, չենք կրնար ճշգրտել. միայն կը փորձուինք՝ բաժին մը հնուի Աւխտանէսի, որ թէն պրապտող՝ բայց ընտառողութենէ զուրկ միտք մընէ, երբեմն ալ ո՛չ այնքան հաւատարիմ՝ իր առջն ունեցած գաւերազիրներուն բացատրութեանը մէջ: Պահ մը նկատի առնելով հոս՝ Սմբատի պահանջած Զեռնարկը զօր վերել յիշեցինք, ո՛չ միայն անոր խորապիրն (³) այլ և ընազրական կազմը

(¹) Աւխտանէս ունի հանիգերձ վարդապէտօց (Բ. լդ.): Այդ սրբազնութեանը պատճուած է առաջին կաթողիկոս Հայոց (Բ. լդ.): Այդ նուազ թերագրին է նուե Համեմատակ Վրթան-

(²) Աւխտանէս ունի հանիգերձ վարդապէտօց (Բ. լդ.): Այդ սրբազնութեանը պատճուած է:

(³) Կորին, էջ 297, յաւելուածական մասին մէջ, նուե Ակ (1910) յնզբ. էջ 8ա ժամաթ. 2:

փոփոխուած կը գանենք Ուխտանէսի մօտ, վասնզի մեղի ծանօթ Գիրք Թղրոցավ իրբն մեկ կըու ներկայացուած Զեռնարկը՝ զոր երկու կողմին ալ ստորագրած են՝ պատմիչը երկու մասերով մէջ կը բիրէ, երկրորդին համար նոր վերնագիր մը աւելցնելով իր կողմէ. «Ձեռնարկ Սմբատայ՝ զոր ևս եպիսկոպոսացն, զորոց անուանն զիրապոյն զրեցաց հանդիք Վրբանէսի և այլով միաբանելով»⁽¹⁾ մինչդեռ ամրող բնուազրին մէջ ո՞ր և է յիշատակութիւն չիկայ Վրթոնէնի և իրեն հետ միաբանողներու մասին, Այս ներմատձիկ տաղերը կը մատնեն ինքնին՝ թէ Հայոց Շաբատագոր վարդապետը (սր Եղարայրն է Սմբատ մարզպանի) նոյնացուած է Վրթանէս Վարդապետին հնաւ։ Ըստ հայեց նաեւ, թէ Սորմենէսի զրած թուղթին հասցէն ալ անիմաստ ընդմիջարկութերէ ինանպարուած կ'երեւ, ուր պահապարեց տերանց նուիրակի՝ Վարդապետի Քչկան որոշոյ Խորագրին տեղ մեղի կը հրամացուի և փառաւորելոց տերանց Վրբանէսի տերանց նուիրակի և Վարդապետի Քչկան որոշոյ շփոթ վերնազիրը⁽²⁾։ Եւ արդարե թուղթն ուղաւած է Քչկան որդի իշխանին միայն, վասնզի Սորմենէսի իրբն երրորդ անձի մը կը խօսի անոր մէջ ինքրոջ կամ Տեղապահ Վրթանէսի մասին։ Կ ո՞յն խորժուած որհամարն անք մը կը կրօնական թուղթին մէջ (էջ 146-148) ուր մատնաւոր կանոններ զրուեցան, Վրթանէսի անուն կամ Ներկայութիւն չիշուուր բնաւ։ թերեւս այն պատճառաւ որ ժողովն էր եկեղեցին բարձրագոյն հեղինակութիւնը, և Տեղապահը՝ իր լոկ աւանդապահը Ա. Գրիգորի Ամուսին անհատապէս չէր կրնար կատարել աղողեցիկ զիր մը⁽³⁾։ Ժողովական այդ հեղինակութիւնը համազօր դրէք նաեւ հայ իշխաններու զերակայութիւնը Տեղապահութեան այդ ըրջանին, և զարմանալի պիտի շթուի շատ անդամներով Վրթանէսի ըրունած վերապահ զիրքը։ Ան առ կիւրիսն զրած թուղթին մէջ կ'ըսէ. անթէ է ինչ երկրայութիւն ի միսս ձեր և կոմմիք զփորձ առնուու յազագս այդորիկ, որեւ յիշ առ միարան փառաւորնայ իշխանն աշ-

մօտ գտնուածին հնաւ, ուր զիշառաւած եւ քանի մը կատր ալ եղած է այս (Բ. իշ.)։ Զանց կ'ընենք ուրիշ վերնազրական բնդ միջաբեռն ներ, զոր օր ւու է այս Պատմէնց (Բ. իշ. Հման, ժր) սի թագաւորութեան Մօրման (էջ 15)։ Հման, այս պատմէն ի բարաւորքան Մօրման (Բ. լ), ինչոր ժամանակական մեծ պայման է, քանի որ Աբրահամէ կաթողիկոսացումէն 4—5 տարիներ առաջ Մօրիկ հայրը մեռած էր արդէն (Ց(2)). և շնոր կարձեր որ թուղթին խմբազրութեան օրն այդ սիալը դորձուած ըլլուր։

(1) Աւխտանէս իր ձեռած «Գիրք Թղթոց շին փառանցած արդեօք», կը մեկնարանէ այդ կեցակարծ յաւելուածը սա տաղերով, շեկայտ ի ժողով եղիսկոպոսացն... վրթանէս այս վարդապետն Հայոց Շաբատագոր այլօտ նաևնէրձ, և միաւորեալ զրափ Զեռնարկին՝ հաստատաց վերին կողմաններ (Բ. լր)։ — Զեռն վարուիր յայտարարելու թէ յաւելուած եւ բացարար միւն տարբեր աղբիւրներէ չեն։

(2) Փառաւորեց տերանց յոզհակին՝ երկու անձերու համար հասկցուած և ըստ այնմ վրթանէսի անուամբ պարտկուած ըլլալը՝ որոշ է մեղի համար,

բաստանութիւններով... Մտադիր կ'ընենք ընթերցողը՝ որ թուղթին պատասխանողն այնիկ անձ է միայն, Քչկան որդիւթիւնանը, ևս ան ալ իր կարգին՝ երրորդ գէմքով է որ կը խօսի ի պաշտպանութիւն Տեղապահին, մինչդեռ թուղթին հասցէն է Պատասխանանի թղթայն Արմենայ որ առ (Վրբանէս) Վարդապետ զրեաց (էջ 93)(1)։ Բայց շամակ պիտի կրնան առարկել այդ յուղում նալից և հրատապ հարցին շուրջ կարելի՛ է որ Տեղապահն իր հեղինակութիւնը ցոյց տուած չըլլայ բանիւ կամ զրով։ Կը պատասխանէնք, ճիշդ այդ պէտքին զոհացում տալու համար է որ ժամանակին յիշերուած են խորագիրներու այդ յաւելուածները՝ զրո մատնանշեցինք Երկու հակառակորդ հայ իշխաններու միջն տեղի ունեցած վիճարոնական թուղթերէն ընթերցողը պիտի կրնայ գուշակել թէ ինչ է Տեղապահին բանած զիրքը այդ պարագային։ Պատմակի, սակայն, լուսաբանելու համար այդ կէտը՝ անօգուտ չըլլար անցողակի յիշն որ Մտուինի մանէն յիտոյ զումարուած եղիսկոպոսական ժողովին մէջ (էջ 146-148) ուր մատնաւոր կանոններ զրուեցան, Վրթանէսի անուն կամ Ներկայութիւն չիշուուր բնաւ։ թերեւս այն պատճառաւ որ ժողովն էր կը կրօնական թուղթին մէջ (Ց(2))։ Ա. Գրիգորի Ամուսին կամ Ներկայութիւնը իշխաններու զերակայութիւնը Տեղապահութեան այդ ըրջանին, և զարմանալի պիտի շթուի շատ անդամներով Վրթանէսի ըրունած վերապահ զիրքը։ Ան առ կիւրիսն զրած թուղթին մէջ կ'ըսէ. անթէ է ինչ երկրայութիւն ի միսս ձեր և կոմմիք զփորձ առնուու յազագս այդորիկ, որեւ յիշ առ միարան փառաւորնայ իշխանն աշ-

(1) Զեռիկ է Վրբանէսի անունը, որ ուղղակի զիր մը չունի այդ թզմակցութեան մէջ։ Թերեւ զրափական կեղծիք մը համարուի ինքզինքը բացաւիաց նկատեալ իր կու անձին վրայ խօսիլը։ Բայց այլանդակութիւնն մըն է այդ, զէմ առ զէմ մըրգաւած պայքարի մը մէջ։

(2) Համեմատէ՛ ինչ որ կ'ըսէր խօս ի բացակայութեան ներսէսի, «Բայց ևս եկեղապահ եմ... և չունիմ իշխանութիւն զործել ինչ» (Փառաւոր Դ. ժր)։

յաւրհիս մերոյ՝ որ զամբ այդր . . . (Էջ 139). Միւնոյն կերպով կ'արտայայտուի նաև Վրաց Պետրոս հպիտկոպոսին ուղղած թուղթին մէջ, «Եթէ ի ձեռն գրելոցդ հակառակութիւնդ չըտանայ, զրեցիք առ փառաւորեալ իշխանիս աշխարհիս մերոյ՝ որ զնեզ այդր արձակին», ևայլն. (Էջ 137)⁽¹⁾:

Մեր այս ցուցումներուն համոմայն, ուրոնք կը յուսանք թէ անհիմն չեն նկատուիր, մինք կը ճանչնանք Վրթանէս վարդապետը ներոյ և ևղաղակն մակդիրներով միայն, ինչպէս կը հաւաստեն կիրթիոն կաթողիկոսէն, Յուրտաւ քաղաքի Մովսէս հպիտկոպոսէն և ուրիշներէ իրեն զրկուած նամակներու խորագիրները: Չենք կրնար ուրեմն նոյնացնել զինքը Հայոց Շարսադար Վարդապետին հետ, և ոչ իսկ միտքէ կ'անցընքնք՝ թէ իշխան մը ըլլալով՝ ան եղած ըլլայ միհնոյն ատեն ևպիսկոպոս մը⁽²⁾:

Իրերու քննական ստուգութիւնը աշքի առջե զնելու համար ներտուի մեզ՝ ընթերցողին ուշադրութեանը յանձնել քանի մը վաւերագիրներու խորագիրները, ըստ Գիրցիթրոցի, թէպէտեւ մասսամբ կրկնոած պիտի ըլլանք ինչ որ ըսինք յարդ. կ'արժէ սակայն երեւ իշխան ևղայրներու ինքնութիւնը ճանչնալ.

1. (Թուղք) առ Կիւրինն Վրաց կարողիկոս:

. . . Ի Սմբատայ Գուրկան Մարզպանէ և տերանց զինուորէ, ի Գիրայ Դաշտկարանէ, և ի Վարդապէտի Հայոց Շարսադարի և յայլ ազաս որերոյ (Էջ 168):

2. Պատասխանի (Կիւրիննի):

ՕՓառաւորելոյ տեառն Սմբատայ Գուրեկան Մարզպանի և տերանց զինուորի, Գիրգայ Դաշտկարանի և Վարդապէտի Հայոց Շարսադարի և յայլ ազաս որերոյ Հայոց աշխարհի (Էջ 170):

3. Զեռնարկ զոր ետուն Արքանանու Հայոց կարողիկոսի:

. . . Իշխանաց մերոց տեառն Սմբատայ Վրկան Մարզպանի և տերանց զինուորի, Գիրգայ Դաշտկարանի և Վարդապէտի Հայոց

յոց Շարսադարի և այլ իշխանաց և աշխարհականաց (Էջ 151):

4. Զեռնարկ զոր իմայրեաց Ամրատ Մարզպանի:

. . . Տեառն Սմբատայ Վրկան Մարզպանի և տերանց զինուորի և Տեառն Գիրգայ Դաշտկարանի և Վարդապէտի Հայոց Շարսադարի մովքեմք զնզովեալոն ի ձէնջ (այսինքն ևպիսկոպոսներին) . . . Ամրատ Վրկան Մարզպան և տերանց զինուոր իւր կորացօք հանդեռ . . . (Էջ 149-150):

5. Ի Սամակայ կորուսնալ ծառայէ բուզր (զղջման):

. . . Տեառն Գիրգայ Դաշտկարանի, Տեառն Սարգսի և Տեառն Վարդպէտի . . . Վաւերական մատանի . . . Գիրգայ Դաշտկարանի և Սարգսի Զօրականնեան և Վարդպէտի Քչիան ի վերայ եզին (108-109):

*

Այժմ աշխարհաբար թարգմանութեամբ կուտանք Սորմինէսի նամակը, և անոր ի պատասխան Հայոց Շարսադար Վարդպապէտի կողմէ գրուոծ թուղթին այն մասսերը՝ որոնք լուսարանութեան կը կարուին⁽¹⁾: Միանքամ ընդ միշտ զիտել տառվ՝ որ երկու կողմերու խմբազրած այդ թուղթերը կրնան եկեղեցական զրչի արդիւնք ըլլալ ըստ ամենայն հաւանականութեան, կը փութանք յայտնել թէ մեր տեսակետէն զուրու կը մնայ այդ պարագան:

Ահա ինչ որ կը զրէ Սորմինէս՝ Արեւմբաեան Հայոց Սարատելատը կամ Զօրավարը .

«Ենք շատ անգամներ երես առ երես խօսելով և հեռուէն ալ զրելով ձեր իմաստութեան⁽²⁾, կը յուսայինք զանել ձեր մէջ սուրբ աւաղանին շնորհիւ ժառանգակից ու հարազատ եղբայրներ, զաւակներն»:

(1) Հ. Ակիննեան թէն իր սկիւրիննի մէջ (Էջ 130-137) այդ երկու թուղթերուն աշխարհաբար թարգմանութիւնը զրած է՝ հետեւելով Հ. Գառքըննեանի, բայց կարեսը կէտեր մութ մնացած են, վրթանէսի և Տարսազարի նոյնացումնի յառաջագունէ ընդունուած ըլլալուն հետեւանքով:

(2) Երկու կողմերէն ալ՝ ուրիշ որ և է զրուած չունինք այսօր, բացի այս թուղթերէն:

(1) Տեղապահնին նոյն վերապահութիւնը կրրայ բառ զան զիթին (առաջ լատ զիթին) գարդացուիլ Յուրտաւի հայախօս մազգութերին զրուած Երբարեկանին վերջին տողերուն մէջ ալ (Էջ 131):

(2) Շարսադարի յետագայ նամակներէն պիտի կրնանք հասկնալ, թէ Վրթանէս ևպիսկոպոս ալ է, ինչպէս ենթապեցինք կանխաւ:

ԸՄՊՈՒՎՈՎ Ս. Գրիգորի սորվեցուցած հաւատքին: Բայց զուշ իրբն օտար վարուեցաք մեղի հետ, և հիմա զրած պատասխաննիդ առաջնոներուն պէս լնցուն են խարդախ միտքերով և խարէական պատճառանքներով:

Եթէ սուռեցիւ, ինչպէս գրեցիք, որ եւ կիշխանուրիմ չուներ մեր նկազացին Տօղապահը, առանց իրեն արոռալիցներուն, մեղի բան մը ըսկու կամ մեզու բան մը ըսկու⁽¹⁾. [Ինչո՞ւ] այդ ենրոյ կոչածնիդ, որ ձեր հաւատքին նոր կարապիտն է ու զառաջնմթացը նեսին, աւերակ Դուրինի մէջ նըստեր, տիժմար ու մտամոլար մարգներէ ըլրջապատռած ու ննափառութեամբ զարդարուած, [ինքզինքը իւլ ցուցադրէ [Ըսելով]] սիկ իւլ վարդապետութիւնու, ու միաժամանակ կը յայտարարէ թէ պէտք ունի համախոհ միաբանութեան կամ երկու կոշմերուն ժողովական զիրիքովը հաստատուած հաւանութեան. [Ինչո՞ւ] յանկարծակի, որպէս թէ անկարեսը բան մը եղած ըլլար, սուրբ հայրերու կանցնած մեզանները կը կործանէ, և վերստին միրտել կուտայ [մերինները]⁽²⁾ որպէս թէ պիղծ ու անօրէն մարդկեր ըլլային, ու կը բննադատէ անմիշ քահանանները որ զիր տան մեր բարեկալչութեան (քաղկեդոնականներու) հետ չհազորդակցիլու համար: Մենք զատ զատ իմացանք ատոնցմէ՝ ձեր ըստածներին ալ զինուորական իշխաններու մասին, իրը այն թէ այդ բաններուն մէջ անոնց կամքն է որ կը զործազրուի: Բայց ատիկա պատճառանք մըն է անչուշտ, որպէսզի յետոյ ցսուի մեզզի [նկեղեցականներու կողմէ]: Դրկեցէք ձեր ուզած մարդերը որ զան տեսնեն թէ տեղն է մեր հայրերուն հաւատքը:

Եթէ Դիսուկորսի կամ Աղեքսանողրացի Տիմոթէոսին հաւատքն է այն, որոնք հոգեկիր հայրերու ուղղափառութեան դէմ յանդզնեցան խօսիլ, և արտաքսուելով սուրբ նկեղեցին՝ անջինջ նզովքի մտանցին իրենց յիշատակը, այդ ամէնը լաւ

(1) Այս խօսքերը ցոյց կուտան որ Տեղապահը ո՞չ բան մը զրած է Յունահայ կոզմին և ո՞չ ալ ո՞ր և է զիր ընդունած նոյն կոզմէն. հետեւարար ներկայ նամակին հասցէն վարդապիտ իշխանին անուննին է և ո՞չ Տեղապահին. — Արուակիցներ իրառու ալ եպիսկոպոսներու կ'ակնարկու ապահովաբար:

գիտենք, եւ մեր հաւատքին կապարճին մէջ ատոնք սոււտ՝ օտար ու անգործ նետեր են լոկ: Եթէ ունիք բան մը՝ որ մեր չզիտցածն է կամ չէ հասած մեղի, զրկեցէք. իսկ եթէ հոգեխառն ժողովին [Նիկոլոյ] զարդն հանդիսացող Ս. Աթանասի, մէծին Բարոսիդի, չորս Գրիգորներուն եւ Տէր Յովհաննէսի [Ասկերերան] ու անհնց նմաններուն զրոյ թիւնները կ'ակնարկէք, մէնք մեր սրտին մէջ ունիք զանոնք, ու կարօտ չնքք Ալորասանիկ կամ Աթրապամակի կոնսոնագրութեան ու վարդապիտութեան . . . :

Կ'ուզինք նաև որ գիտնաք, եղայրներ, թէ ձեր թիւթե ու չնչին կարծած բանը խիստ ծանր նկաւ մեր նուաստութեան, ուստի և շատ մը լալէ ու ոզրալէ վերջ՝ հարկ նկատ որ մեր բարեկալչուն ու խողազանը տէրիքուն ալ խմաց տանք եղելու թիւնը⁽³⁾: Ալ որ և է մէկը թող չկարծէ՝ իր սովորութեան համեմատ՝ կեղծաւորութեամբ ու նենգութեամբ մանել սիրոյ նեղ գուռնէն, թըշնամութեամբ բանալու համար լայն զուռը. պէտք է որ այնպիսինները սաստիկ խղճահարուին, և աչքի առջեն ունենան Աստուծոյ անաշաւ գատառոստնն՝ իրաւունքն ու վրբէժնորսթիւնը, թէ՛ հոս և թէ հանգերձեալին մէջ . . . Ուստի կ'աղացնեն այս անզամ ալ, որ, եթէ կը հանիք, պատուէր տաք եպիսկոպոսներուն և երեկի քահանաներուն որոնց զիտութեանը կրնաք վստուիլ, և յայտնեցէք մեզի ժողովի զումարման տեղն ու ճիշդ ժամանակը: Մենք ալ կը խնդրենք մեր Ալանչորոգէն⁽⁴⁾՝ միաբանութեամբ ներկայ գանունիլ [ժողովին]: Յոյս ունինք որ՝ Տիրոջ չնորհիւ՝ այս տիժուր համբաւն ու սնոսի երկապաւակութիւնը վերջ կը զտնէ, երբ իրարու մօտ գանք և աւետարանական խօսքին համաձայն՝ ըլլանք սմի հօտ և մի թոյիւ:

(1) Դիսուի մէջ պատճանածները կայսեր տեղեկագրելէ յետոյ, իրենց զիտցածին համաձայն, զժուար է զանազանել թէ մեր քաղկեդոնականները կեղծի⁽⁵⁾ կ'ընէին արգեօք թէ սովորաւումը ինդոքելով ազատողական ձեր տակ, ինչոքս կը կարդանք քիչ յետոյ:

(2) Բագարանցի Յոհաննէն՝ որ կաթողիկոսն էր Յունահայց, իրեն նակառակարու Մովսէս կամ թողիկոսի:

Սորմենակի բուդրին կը պատասխանի Քըշ-
կուն որդի Վարդապէս իշխանի:

«Թիտենք թէ կերպ կերպ ու պէս պէս
օրինակներով յայտաբարեցիք՝ համախո-
չութեամբ միաբանիլ մեզի հետ այն հա-
ստաքին մէջ՝ որպէս Քրիստոսի կրանքի նա-
հատակն ու մեր հայրը Քրիստովս մշաքն-
ջնաւորապէս պայծառացուց Հայաստան
աշխարհը։ Հաւատարով թէ անկեղծ է ը-
սածնիդ, շատ անգամ թախանձեցինք մեր
արասկր և այսկոպուր^(*)։ Փորձ մը ընել արդ
մասին, իսկ ան հասկցուց մեզի՝ թէ օրինի
չիր առանց միաբանական մողովի նինի այդ
բանը։ մինչդեռ դուք այսպաներով ու անձ-
նական թշնամանքներ տեղալով [անոր վը-
րայ]։ կը պատասխանէք, եթի իշխանութիւն
չունիր իրօս, ինչո՞ւ ուղղափառներ հաստա-
ռուծ մաղմները կրծանն և վիշտին մկրտու-
րիններ ընել տուա։ Մենք մեր տուած տե-
ղեկութիւններով վերահսու եղանք՝ թէ
ձեր ըսածքն պէս չէ, այլ ինչ որ կանո-
նական է եւ իրաւացի՝ այն է իր ըսածք։
Դուք ըստ որում անարդանքներով ուզեցիք
յաղթել անձնատիւ, գերազանց յաղթու-
թիւն համարեցիք ստնակոխ ընել մեր մեր
որով, նեռին կրապէս կոչելով զայն, և ամ-
բուտանելով թէ Դուքնի այրած ու աւերած
եկեղեցին մէջ նստեր՝ նորածեռութիւններ
կը վարդապետէ։ — Նեռին հիւրընկալ՝ ա-
ռաջնորդ ու կարապետ ա՛յն մարդուն հա-
մար պէտք է ըսկէ^(‡), որ ազգի մը [կըսնա-
կան] ապատամբութեան պատճառ ըլլալով
այրեր ու կիներ իրարմէ զատեց ու փարա-
տեց, որոնցմէ շատեր իրենց թափառա-
կոն կեանքը օտար հողի վրայ վերջացու-
ցին, թաղումի անգամ չարժանանալով.
[այո՛,] ա՛յն մարդուն որ իր բնիկ և ուղ-
զափառ վարդապետներու զատակարդ էն
խոյս տուաւ, տուանց հալածանքի վախ-

չող ամբարիչտի մը նման, և ինքզինքը
զրկեց անսնց ամբրիծ բարեհամբաւ ու կի-
նարար հաւատաքէն^(†)։

Պէտք է խռատովանիլ ուրեմն՝ որ զո՞ւք,
ինքզինքից ժառանգակից հոչակելով սուրբ
Գրիգորի հաւատաքին, զոր բերանով ալ
կ'օրհնէք, զո՞ւք տուիք մենր (Ս. Գրիգո-
րի հաւատաքին) այրումի ու աւերումի այդ
ընծան։ թողունք ուրիշ բաները։

Գալով վանքերու երեցներուն և քահա-
նաներուն՝ սրոնք Քադիկեղոնի անօրէն ժո-
ղովը նզովեցին իրենց ստորագրութեամբը^(‡),
ամենուն յայտնի է որ՝ տանց ո՞ր և է ըս-
տիպումի ըրին զայն, վասնզի ընել չու-
զողները հօս իրենց տեղը մնացած են, ու
չին խոշտանգութիւր մինչդեռ ձեզմէ ձմկն
ժամանակ հալածուողներէն շատերը վիր-
քեր ընդունեցին ու զես կը մորմորին։ Եւ
որովհետեւ վատահ էինք եկեղեցական հայ-
րերուն ու մեր ճշմարիտ վարդապետներուն
հաւատաքի սահմանին, ո՛չ ակամայ՝ այլ ե-
րանելի և այսկոպուրին^(‡)։ ու րիշներու կամքա-
վը ժողովին կը կանչէինք ձեզի, որպէսզի մեր
պարծանքը տեսնուի ու խաղաղութեան
պառուզը վայերուի . . . Բայց զարմանալի եւ
ապշեցուցիչ պարտազան ո՞ւ է որ՝ զո՞ւք տուանչ
երգումներով կը հաւատառէիք՝ ո՛չ աւելի

(*) Հակառակարս կաթողիկոսին կ'ակնարկուի։

(‡) Հ. Ակինեան կը ձանօթազրէ (Սիւրբոն, էջ 131). «Դուռարին է լուծել թէ ո՛վ է ակնարկուած
եպիսկոպոս» ։ Նաւո զիւրին է ։ խօսքին կար-
գէն ինքնին կը հասկցուի թէ տեղապահ վրթա-
նէան է ան, որ եպիսկոպուս ալ էր, ինչպէս կը տես-
նուի իրեն տրուած ուրասէ մակդիրէն՝ ուրիշ
համակի մը վիրնարգութեան մէջ (էջ 140), մակ-
դուգի մը՝ որ յատակ էր եպիսկոպուսներու, կաթո-
ղիկոններու, (Տմմա. էջ 161, 163, 164, 166, 168,
176, 185 հային)։

(†) Տպագրին պատրաստելու իմաստ չունի.
կը կարդանք զայդի մուսական մէջ կը կու-
սուին, ինչպէս որ ծուրտաւի Մամկս եպիսկոպո-
սը՝ իր առ վրթանէս ակնապահ զրած թուզին
մէջ չուրհակալութիւն յարանելով Արագածոտնան
Ս. Յովին. Մկրտչ Վանքի մեծաւոր Բարիլասի կող-
մէ զամանակարկութեան մասին՝ կը գրէ. «Ո՞-
կալիկալ (եղէ) ես ի մեռն եւսնելով տեսան Բարիլա-
սայ վախից երիցու, զայդի մանկանէ յւէք» (էջ 111)։ Բարիլաս ոզդէ էր, ու տարիներ անցնելէ վերջ
ալ ներկայ զանուեցաւ Արահամ կաթողիկոսի
գումարած ժողովին մէջ (էջ 151)։ Հմման, նաև՝
Վարք և Ա. Ա. Հա. էջ 50, Բ. Հա. էջ 174, հային)։

և ո՞չ պակաս բան մը ուշենաւ Հայաստան աշխարհի ընդունած հաւատքի դրութենէն, և, մեր Եկեղեցին առաջնարդներուն հապանդելով, յանձն շիք առներ Քաղկեդոնի ժողովին բանի պահանջած կանոնները, իսկ հիմա, ինչպէս կ'երեւի ձեր պահներէն, հակառակը կը պնդէք: Վասնզի մեր պատուական հայրերուն ու հզեկեր վարդապետներուն կողմէ ուղղափառ համիներու և մարտիրոսներու կորպը պատուած Դիսուկորոսն ու Աղեքառանդրացի Ցիւմեթէսու անջնջն նզովքի արժանի կը համարիք, ուստի ու մոլորեցուցչ կոչելով զանանք, եւ թիւր չարապաշտ ու հերձուածող քաղկեդոնի ները բարեփառ կը յարջորջէք, և միաւորութեան տեղ՝ մեզ կը ցաւցադրէք անոնց...⁽¹⁾: Հիմա կը հասկնաենք որ՝ ուրիշ ինչ որ ունինք աւելի կարեւոր կամ ու ելի օգտակար, արժէք չունի ձեզի համար: Եւ ինչո՞ւ փաստաբանուկան պարձանք մէջ կը ընթեռ առաջին զանանքին քարդանքուն անունները... և սկզբան բամ մը չի խոսիր⁽²⁾ այն վճիռ ու անթերի ժողովներու մասին՝ որոնք ի պատիւ ամենասուրբ երրորդութեան զումարու ցան: Եթէ իրօք մեծարէք անոնց լինկատար հաւատքն որոնց անունով կը մատի, Քաղկեդոնի նորածիւութիւններով կարկատն չիք գներ անոր լայդ հաւատքին, և նմանելով Եփիսոսի աստաւածընկալ հայրերուն, այսինքն՝ մի որդի գաւանելով, բարեպաշտ հայրերու հաւատքին հատեւած կ'ըլլայիք. մինչդեռ անոնց հակառակ ըլլայնիք բայրայտ է բարութիւն:

Կարգն եկաւ խօսելու ձեր այն ճարտարանութեան մասին՝ որ չափէն աւելի ծաղրակից է, երբ կ'ըսէք թէ կարօտ չեք նորասանիկ ու Ասրպատիճ կանոններու և վարդապետութեան. սակայն ըստած-

(1) Կը թուի թէ բառ կամ տող կը պակսի հոս, բայց կ'ուղուի, անոնց սպանալիք կամ զերապանութիւնը:

(2) Մենք կ'աւելցնենք այդ բառերը ընազրին վրայ՝ որ թերի է ըստ իմաստին, ի գէոյ է հասկնալ այսուի, ինչո՞ւ Հայրերուն անունները կուտաք, բայց զանց կ'ընէք երեւ ժողովները յիշել: — Անմիջապէս յաջորդազ զի թէ հառեցելության խօսքը ուղղելով և կարգալով զի իրէ ճանեցելոց, ըստ այն թարգմանեցինք, նաև հասեհալ նախազառութեան մէջ զբարարական վրիպակով մուտ զտած ոչն ալ չնչելով:

նիդ ամբո՛զջ սոււտ է, եւ ո՞չ թէ մասամբ միայն: Վասնզի նորասանիկը, երբ առառան ելլէ՝ կը լուացուի, և կը կարծէ թէ բոլոր գործած ազտեղութիւնները մաքրոծ կ'ըլլայ: Պուք ալ բոլանոց երթարէ վերջ՝ բաղնիքի մէջ կը լոզնաք, ու անոնց պէս մաքրուած կը կարծէք ինքզինքնիդ: ուսումի և անխափի կը մօտենաք տէրունական մարմինն, ինչ որ դատապարտուած է առաւածայինն պատզամով: Իսկ Ասրպատիճները, որովհետեւ չեն զիտեր՝ թէ տարակոյսը խախտումն է հաւատքին, բազմաստուածութեան մէջ կը տարուրերին փոփոխամտութեամբ, ինչ որ ձեզի համար ալ կրնայ ըսուիլ ճշմարտութեամբ, ու արցունացով: Գասնզի ո՞չ միայն չէք դազրիր պըզտոր ալիկոծութեամբ չփոթուելէ, այլ և հաւատքի նոր սահմաններ չինելով չէք զոհանոր: Սպասուին ստութիւն և մէծ անզուցութիւն է նորասանիկներն ու Ասրպատիճները բամբանէլ, քանի որ չէք կրնար ուրանալ թէ այս այսուպէս է... Ոչ նուազ զարմանք պիտի պատճառէ ձեզի մէր տալիք պատասխանն ալ ի մասին ձեր այն խօսքին՝ թէ մեր թեթեն նկատած բանը ծանր ու անտառների գալով ձեր նուսատութեան, լարով ու ողբազով փութացիք էք տեղիկութիւն տալ թագաւորներուն: Արդ՝ բան մը այն ատեն ծանր կը թուի: Երբ մարգ իրաւունք ունենայ: բայց մէկուկ թուզու իր անձին ողբը, որ ամենէն սաստիկն է, և ուրիշներուն վրայ լալ վերջին ծայր անմտութիւն է: Պէտք է որ դուք ձեր աշխատրն ողբաք թախծալից ու անմիջիթար սուզով: Վասնզի անթիւ աղանդներու տարբերութիւններով ճեղքըւած ու աղմկուած ըլլալով՝ ո՞չ միարանելու և ո՞չ ալ զիջանելու⁽¹⁾ միտքն ունիք: Արդ՝ եթէ մէկը չի գիտեր կամ չի կրնար իր տան վերակացութիւնն ընել, ինչպէս իրմէ աւելի մնձերուն կը համարձակի հըրապարակաւ հրամաններ տալ ճոռումարաններով: չէ՞ մի որ ամենէն կը խայտառակուի, ու նեղ զուսի տեղ թշնամնքի լայն գուռը կը բանայ...»:

Զուգելով աւելի երկարել, և զանց ընելով սոյն թուղթին վարդապետական մասը՝

(1) Տղագրին « Յանուար ՀԸ Կ'առաջարկենք Կարգաւ ցածնոււ»:

որ մեր նիւթէն գուրս կը մեայ արդէն, բակա տիտղոսները կրող հայ իշխաննեն, որ
անգամ մըն ալ կը կրկնենք մեր կարծիքը՝
թէ վրթանէս Քերովը, Տեղաբանը բոլորու-
զին տարբեր անձ է «Հայոց Շարսաղար»,
«Քչկան որդի», երբեմն ալ «աերանց նուի»
եղբայրն է Մարտա Մարգարանի, և «Վար-
դապետ» յատակ անունով պէտք է ճանչ-
նալ զինքը մեր պատմութեան մէջ,
Ե. Ե. Դ.

ՍԱՆԴԱԿՈՒՆԻՒԹԻՒ ՃԱՐԵՐՈՒՆ ՄԵԿ ՆՈՐ ԶԵՌԱԳԻՐԸ

(Ծառ. ԱԽԱՌ, Թիւ 8-9, 211 էջ)

Տպագիրը

Չեռագիրը

ԱՅ Ճառ

ԺԳ Ճառ

- | | | |
|-----------|---|---|
| Էջ 156 ա. | 3-4 բազում կերպարանք են պատու-
հասից սպառնալեաց Աստուծոյ
դոր յօգուտ և ի գթութիւն մեզ
մտակարարէ. | բազում պատուհասոք և սպառնալիք
են յԱստուծոյ զոր յօգուտ և ի գդու-
շութիւն մեզ մտառացանէ |
| » — » | 7-8 և յանցանք ինչ յանցանիցեմք | և յանցանո մեղաց ինչ զործիցեմք |
| » — » | 18-19 Ապօ եթէ զայտ եւս արհամարհի-
ցեմք, և ոչ փութանայցեմք | Ապօ եթէ յաճախիցեմք ի մեղան,
և ոչ փութայցեմք |
| » — » | 25 հաշտեցուցանել զնա ի ձեռն խրա-
տոյ գաւաղանին | հաշտեցուցանել զնատուած . ի ձեռն
խրատոյ գաւաղանին զդասցուք
ի չարիսն դուռվիցիմք... |
| » 157 » | 7 ի չարիսն յուրվիցիմք... | բանայ սաստիկ յոլովութեամբ չա-
րտաք յապականութիւն |
| » — » | 18 բանայ չարաշար յոլովութեամբ յա-
պականութիւն | և շատ եւս այն են որ ննջեցեալք
իսկ իցին: |
| » — » | 28 «Ե չատ ես տարաժամ ննջեցեալք»: | յիտ աստի փոխելոյ
նշանակ է |
| » — » | 31 յետ այնորիկ | Ահա ահեղ բարկութիւն որ (.) ջլն-
ջեցաւ ամենայն երկիր, նշանակ
ողորմութեանց ի մեռելոց (.) և ոչ
բարկութեան |
| » — » | 38 նշանակիչ է | կորեան և կործանեցան կայծա-
կամք հրոյն |
| » — » | 39 յԱհա ջլնեղեղն համայն աշխարհի՝ | կապեալք և պարաւանգեալք իին
յամենայն զաւրութիւն(.) մեղաց
ընչաւէտք և արծաթաժողով լի-
նեիք, և կամ ի լիութենէ կերա-
կրոց և ըմպելեաց յղփացեալ մո-
ռացայք... |
| » 158 » | 1 նշանակ էր ողորմութեան և ոչ
բարկութեան | զպտուզս եկեղեցւոյ արգելուն
զընտիրս խաչանց ոչ մատուցանեն
Աստուծոյ, այլ զանարգս և զվե-
տիսու նոյնական զառաջաւորս ի կա-
լոցն և ի հնձանէն ոչ մատուցա-
նեն |
| » — » | 11 կործանեցան ի ձեռն հրացան կայ-
ծականց | « յաղեն և Ձեռաչկը իր կայծա-
կամք հրոյն |
| » — » | 13 բանտարգելեալք էին յամենայն
զալրութիւնս | կապեալք և պարաւանգեալք իին
յամենայն զաւրութիւն(.) մեղաց
ընչաւէտք և արծաթաժողով լի-
նեիք, և կամ ի լիութենէ կերա-
կրոց և ըմպելեաց յղփացեալ մո-
ռացայք... |
| » — » | ընչափաց և օգտաժողով էիք և
կամ ի լրութենէ հացալիցք և մար-
մապարար յափրութեամբք յուսա-
ցեալք ինչ մոռացայք... | |
| » 159 » | 6 զպտուզս եկեղեցւոյ չարակնեն | զպտուզս եկեղեցւոյ արգելուն
զընտիրս խաչանց ոչ մատուցանեն
Աստուծոյ, այլ զանարգս և զվե-
տիսու նոյնական զառաջաւորս ի կա-
լոցն և ի հնձանէն ոչ մատուցա-
նեն |
| » — » | 7-9 և զընտիր ընալիր խաչանց, զկա-
լոյ և զհնձանի անձանց իւրեանց
չարակնեն... և զիստանն և զա-
նօգուտն տեառն մատուցանեն | « յաղեն և Ձեռաչկը
զիեզուս ընդ վայր ածելով
երկնաւոր սուրն չողասցի ի վերա-
նոցա, սատակել զնոսու |
| » — » | 12 անիժեցաւ | |
| » — » | 14 ընդվայրած լեզուօք | |
| » — » | 17 երկնաւոր սուրն չողասցի ի չըր-
թունս նորա | |